լատակման[2] պատմուճանաց նոցա՝ էր որ կարմրագոյն արձակէին նշոյլս[3], եւ էր որ այլ երփն երփն եւ գոյնս[4] ազգի ազգիս երեւէր[5]: *24* Եւ դէմք ամենեցուն ի սուրբ սեղանն հայէին, չդարձուցեալ բնաւ ուրեք[6] զաչս իւրեանց ի խորհրդոյն փրկութեան:

25 «Եւ սկսաւ յանկարծակի սաստկապէս դղրդմամբ շարժել աթոռն[7]: *26* Եւ զմանկտին, զոր տեսանէի ի տիս տղայութեան՝ առժամայն վաղվաղակի փոփոխեալք[8] ի հասակ երիտասարդութեան՝ կատարեալք լինէին, եւ եղեալք թեւազգեցիկք՝ ի վեր ի սուրբ սեղանն, որ էր ընդելուզեալ[9] ի բազմագունի ականց՝ թռուցեալ բնակէին եւ զՍուրբ Աստուածն երգէին[10]: *27* Եւ համբարձեալ սուրբ սեղանն հանդերձ նաւքաւք ի վեր քան զբարձրութիւն հաստատութեան երկնից՝ ծածկէր: *28* [11]Եւ այսպէս եղեալ աներեւոյթ՝ տեսիլն ամփոփէր. եւ ես ի մեծ զարհուրումն ընկղմեալ ափշէի:

29 «Եւ ահա յանկարծակի կերպարան մարդոյ[12] երեւէր ինձ յերկնից այր լուսեղէն[13], որոյ տեսութիւն սաստկութեան լուսոյն մռայլեցուցեալ ծածկէր զարեգականն զլոյս[14]: *30* Եւ սլացեալ այրն հասանէր ուր եսն էի[15]: *31* Եւ իմ առաւել եւս հիացմամբ ափշեալ ի փայլակնացայտ երեւմանէ առնն՝ անկայ վաղվաղակի դողալով[16] ի վերայ երեսաց իմոց յերկիր[17]. եւ նորա բուռն հարեալ կանգնեաց զիս եւ հաստատեալ կացոյց ի վերայ ոտից իմոց, եւ ասէ ցիս[18]. «Քաջալերեա՛ց[19], զաւրացի՛ր եւ մի՛ երկնչիր. այլ հաստատեա՛ զսիրտ[20] քո յանուն հզաւրին, որ արար զամենայն եւ եցոյց քեզ[21] զմեծ խորհուրդ յառաջատես արարչութեան իւրոյ»: *32* Եւ իմ ուշաբերեալ զաւրացայ ի

1 *ԲԳտ.* լուսազգեցիկք
2 *ԲԳտ.* Ճառագայթ փայլման
3 *ՁԱտ.* նշոյլք
4 *Ձ.* գոյն
5 *ԲԳտ. չիք* երեւէր
6 *ԲԳտ.* եւ ոչ ուրեք
7 *Ձ.* աթոռոցն. *Ատ.* աթոռոյն. *այսպէս ըստ ԲԳտ.*
8 *ԲԳտ.* փոփոխեալս
9 *Գտ.* որ ընդելուզեալ
10 *ԲԳտ. չիք* եւ զՍուրբ Աստուածն երգէին
11 *ՁԱտ. չիք* եւ այսպէս եղեալ աներեւոյթ… ընկղմեալ ափշէի
12 *Թուի ուղղելի* ի կերպարան մարդոյ
13 *Ձ.* այլ եւ լուսեղէն
14 *ԲԳտ.* լոյս
15 *ԲԳտ.* եսն կայի
16 *Ձ. չիք* դողալով
17 *ՁԱտ. չիք* յերկիր
18 *ՁԱտ. չիք* ցիս
19 *Ձ.* քաջալերեա
20 *Ձ.* զսիրտս
21 *ԲԳտ.* զամենայն երեւելիս եւ աներեւոյթս եւ շնորհեալ եցոյց քեզ